

ՄԱՏԵՎԱԿԱՆ ԱՎԱՐԿԱՆ ԱՎԱՐԿԱՆ

**ԵԴՐԱՅ ՎՐԴ. ԵՒ ԻՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ
ՀԱՅՈՅ ՊԱՅԵՐԱԾՄԻ. Մատենագրական-
պատմութիւն ուսումնասիրութիւն:** Գրեց Հ. Ներ-
Սլ. Վ. Ակինչևն. Սան Եկպար. 1936, Վ.ի.հանա,
Մխրաբան Տպարան. էջ 406. զին 4 ժամե՛ գրիցե-
րիսկան:

Խնձու կը տեսնուի, այս գիրքը երկորոր
մասը՝ այսինքն ուղղակի շարունակութիւնն է
միայն (էջ 400 - 806) նոյն անոն տակ 1932 ին հրամարակուած առաջին մասին: Անոր վրայ Սիմին 1933 տարւոյ Ցուռնիի թևուին մէջ դրուած մատենախօսականով մը պարզած էինք արդէն մեր տեսութիւնը բարդուէն հմտալիք այս ու-
սումնախօսական վերաբերմամբ: Այս նոր լոր հարկերեկ մը և աւելի էջերուն վրայ: որոն վերջին մաս գիրքարենիով ամփոփաւմն է հայերենի, նեղինակը մատենագրական, պատմա-
րական և լուսուական իսպակը մանրախոյզ պապացուցանիով իր շարունակի իր փաստար-
կութիւնները ի մասին մատենախօսական անասիլի այս կեզծարարութեան, որուն ենթարկուած կը համար ան առանձամածօրին կը: զարու զիի թէ Հ. 571 ի վաղքանաց պատմաբազմուն մասին թ. դա-
րան յօրնուած քատակն երաշակերու մը խեղա-
կերպելու համար ի պատմութիւն ճնշի Վարդա-
նանց պատմաբազմուն: Այս անզան ևս կը կրկնենք: և թերեւ աւելի շշալուած զարգացմուվ մը: թէ Հ. Ակինչևնի այս կարեւոր զործը, իր երկու մա-
սերով միասին, նղչէի հարցը կը փաստար ընդ լայն եւ ընդ երեացն լուսաւորաւած գետնի մը
մէջ, էջարիս անենախօսական մը կազմելով անոր բանասիրական քննութեան համրուն վրայ: Եւ-
սակայն այդ ամէնը զեր բանական համուզի էնդ գուներ՝ Հ. զարուն «միմարգիւն» մը կը մէն կա-
տարուած կեզծարարութեան ի հաստատութիւնն էնաւահական է, ինչպէս ուղած էինք ըստ մեր առ-
աջին մատենախօսականին մէն, թէ Զ. Զորուն,
նշանաւոր զրիս մը (Եղիշ անոնուով կամ ոչ) Մա-
միկնեաց ցեղու վարարանելու դիտումով գրա-
վայ: Փարզեցոյ յատակագին վրայ բայց իր ժամանակի պատմական զելքերու և զելքերու-
տասւորութեան տակ, համբիս Վարդանի ան-
ուան կապուած պատմաբազմուն պատմութիւնը,
որ, իրեւ այսպիսի հնարյուն մը պատրաստուած
զործ, կընայ ունենալ անշուշն պատմագրական
թերութիւններ, բայց թէ ծ զարուն, կամ ա-
ւելի վերը նոյն իսկ — ինչպէս քանից կը ծափի
Հ. Ակինչևն կարծես ակարգիլ: — Փարզեցոյ
տասեալենի թիւներով մասին: Հաւագոյն է անշուշն, սպառե-
լայ մասին ևս ի լոյ ածուերւն, իր գործին
ամրողման վերաբերմամբ հանգամանօրէն ար-
տայայտուի կարենալու համար:

բաւական հետաքննելի: Մատենագրական այդ-
պիսի երկոյթիները, յաւելում զեղչում և եռու-
առաջութիւններ, զորս Հ. Ակինչևն մասնանշած
է այլուր: Փարզեցոյ Փաւոսոս թիւզանդի են,
դորուց համար ևս, կընան հոս ևս պատմած ըլլաւէ
ձեռապրի զիկուածեցին կամ վլուարքաւ ար-
համերուի: Նոյն ինքն նղիէի երկաթագիր հնի
օրինակի մը քանի մը հատուածները, զորս հոս-
տարակեցնէ Սիմին 1932 ի Յուլիսի թիւին մէջ,
կը հաստատուն այս պարագան: իր պատմական
նաշուտիւթիւններն ալ կընան երբեմն ցացացուիլ
իրեւ յետամուտը ընդմիշը բութիւնների: Գարզ
լեզուա ընդական տեխնակէտին, որով Հ. Ակինչևն
քանից կը փորձէ ատարուէլ Ակդրականին եւ
իմարգարտիւնների հայերէնց և բատ այս երկարաց-
չիրին ժամանակը, կարելի՞ է արդիօք Զ. և է. կ.,
զարերու հայերէնին վերաբերմամբ ևս սեղօրդնէն
իրեւնի ստուգանի այն հաննոց, որ բայ նո-
հեղարական առաջած քններուն առթիւ ին իսկ բա-
նաւոր իւ թուիր ինչ ինչ պարագաներուն մէջ, նւ-
յայու, ի՞նչպէս մեկնել, իմբագրականն նղիչնէն
ընդունելու պարագային, և լոգընախանցն իսկոյն
ցացարնակ մնայու զառնալլը. համօր էր ձր բար-
ձրացարն յանձնարարութեան վրայ և այնքան
ուժանելի յաշնութեամբ յօրինուած հայրենա-
սիրացի անպիսի գործ մը ստուգան կոր-
սուէք՝ ջանար, ժամանական անենէն մերաւոր
զամանացիւներուն Սերէսի, Ասոլիկի և այլն ան-
զամ անանօթ մնացած լինելու աստիճանն: Այս
հարեւնցի հաստատութիւններով ննից ուղեր և
չնից իւ կընար անշուշն բուրովիլ մտկարացնելի
Հ. Ակինչևնի ժամանակը թիւնները, բայց իրա-
ւունք կը համարին քննոյն անսեն թօրթի թէ, մին-
չև որ նղչէի ընազիրը գէթ մերաւորպակէ չը
քարեանատատուուի բարձաթիւ զգչարգիրերու ո-
րինակներու և հայ մատենագրիւներու մօմիք ե-
ղաք մէշերանակներու համեմատան ընդու-
թեամբ ինչպէս վերջերու տեսանք և սեամայ
ծներուն Արեւեան հրասարակութեան մէջ, կամ
զէթ ինչպէս են փարզեցոյ՝ Խորեւաց. և Ազա-
թանկերութիւնիւնական հրասարակութիւնները,
պարար չէ անը բարգրական բարկացութեան
մասին մէշերանիւն եղարկացութիւններ ննի: —
թարերախարաբար Հ. Ակինչևն պիտի շարունակի
տասալի իւ ուսումնաբարութիւնը երրորդ մասի
մը մէջ են, որ պիտի իսուի այս զրքի վերջա-
ւորման մէջ նշանակուած քան և մէկ մատե-
նագրական և պատմական կէտերու, ինչպէս և
նղիչի պատմաթեան և անձին հայոց այլ իսրա-
գիրերու մասին: Հաւագոյն է անշուշն, սպառե-
լայ մասին ևս ի լոյ ածուերւն, իր գործին
ամրողման վերաբերմամբ հանգամանօրէն ար-
տայայտուի կարենալու համար: